

ԳԱՅԹԱԿՂԻՄԸ՝ բացի Բառգիրքներու տուած ամենածանօթ իմաստներէն՝ սերտ առնչութեամբ՝ կը նշանակէ նաև

1. — Փախչիլ (տեղ մը) իյնալ. խուսափել.

Այսմուկելով (տեղ մը) իյնալ. ճողութիւն.

Աս'դին ան'դին իյնալ, թափառիլ  
Ամէն ձակ'ծուկ մտնել, »  
(Գաղտագողի) փախչիլ ազատիլ,  
Փախչելով գաղթել.  
Թողնել հեռանալ. վտարանդիլ.

Ուրիշ պարագաներու և ուրիշ խօսքերու մէջ (մանաւանդ ըստ արդի առման).

2. — Երուո գաղափար կազմել (մէկու մը վրայ)

Վատ ապաւորութիւն ունենալ,  
Ցած կամ յորի կարծիքի մէջ իյնալ.  
(Մէկու մը վրայ) ունեցած համար բումը կորսնցնել.

Յուսախար ըլլալ.  
— և այլն:

Յամենայն դէպս փախչիլ և իյնալ բառերու իմաստը իւր տակը կը հովանաւորէ:

Խակ «Գործ գայրակեցի» ըսել է՝ Գործ խոսակիւի, (ուսկից պէտք է փախչիլ հնառու տեղ իյնալ). և Գայրակդուրիւմ է խորշելի կամ չար գործ՝ ուսկից ամէն ոց կը փախչի (Կ'իյնայ հեռուն):

Հ. Գր. Ա. Դաշնաց.

## ԱՆՁՏԵԽԻՒՆ ԱՎԱՐՈՒԽԱԲ

Գիշերին մէջէն աղմուկն անձրէին կը յիշեցընէ լացող հոգիներ,  
Ուր հեռազետէ յոյսեր կը մարին,  
Եւ կ'անհետանան ոսկի պատրանքներ.

Փողոցներուն մէջ՝ ուր մուլին չոքած լուս գեղեցկութեամբն իր սարսափելի,

Անօթի, հիւանդ զուներն են պառկած,  
Աղմուկն անձրէին տակաւ կը մարի՛:

Բայց նորէն, ափսո՞ս, խաւարին մէջէն կորած պատկերներ կը վերածնին,  
Ցելին մէջ ինկող շուներ կը հաշեն,  
Մահուան դող ունի ժըպիտը լուսնին:

— Ա՛խ, ինչ լաւ կ'ըլլար, գերեզմաններ թաց,

Զեր լրութեան մէջ հոգիս պարպըւէ՛ր,  
Իրրե թունաւոր բաժակ մը յորդած,  
Ուր կեանքը միայն ձանձրոյթ է ծընե՛ր...  
«Երազներ-Ճառագայթներ»

ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՐ

Անտիպ

Ճ Ճ Ճ

Ք Կ Ա Ե Ց Ա Ա Խ Թ Ա Խ Ա Ն

Գեղեցկութի՞ւն, քու մեշեանիդ մարմար:  
Կ'ուզեմ բերել բոլոր վարդեւը գարնան  
Ու ծընրազիք՝ ուփատաւորի մը նըման,  
Հընչեցընել ըընար մ'ոսկի լարեք:

Գեղեցկութի՞ւն, ծիրանի շլթն աստղերէ  
կաթած մեղմիկ մազաղաթի մը վըրան,  
Հումկու թըրուիչն արուեստներու Մլատա-  
ման,

Ատրուշան՝ զոր միտքն Հանճարին կը վա-

ռէ:

Արձանիդ քով՝ ուր Արշալոյսն է փըռուեր,  
Թո՞ղ որ պարպեմ յակինթներու կողով-  
ներ,

Եւ իմ հոգին, իրրե բաժակ մը լոյսի,

Բիւրեղի պէս վըճիտ, լեցուն Արեով,  
Թու շըլացման զողղըղանքին մէջ հոսի  
Երգի մը պէս զաշնակօրէն հատնելով...  
ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՐ

«Հնչեակներ ու ոսկի բացեր»

Անտիպ

# Ա. Լ. Թ Շ Ա Դ

Քընարներու քաղցրիկ դոզն էր հոգին,  
Զոր ոսնեցար, ով Ալիշան, ով Հըսկայ.  
Մընաւ գանձէդ բոցավառ լոյսն ապագայ  
Հայրենիքի մը կորսւած՝ հին փառքին:

Թուղթին վըրայ զայն ցըրուեցիր դոզաւով,  
Սիրտ՝ լցոն Ալեւներու զինիչն,  
Ու վիրազէ՛ղ, իրբւ արծիւ մը նորէն  
Կու զար մեզի ծիրաննիայլ թեւերով:

Օ դարերէն աւելի մեծ և անհուն,  
Ով Հանճարի ցըրեղ զափին զարդարուն  
Անմահութեան բոսրազեղ Աստերէն,

Դուն կայծն եղար, լայն ճառագայթն, ու  
ոսկին  
Հայրենիքի մ'ատրուշանին հըրեղէն,  
Ու վառ արցունըն անոր սըրտի բաժա-  
կին...

ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՓ

«Հայրենիքի դափնիներ»  
(Անաբա)

## Ա Ռ

ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳՎԱՆԵ

ԻՐ ՔԱԱԱԱԱԱՄԵԱՅ ՑՈՒԵՒԱԱՆԻՆ ԱԱԹԻԻ

Հայրենասէ՛ր, պիտ' ուզէի քեզ համար  
Քար մը բերել Աղմամպոխն արգանչն,  
Քար մը ճերմակ՝ ուր երազները զիտեն  
Եընչել իրենց գեղեցկութիւնն առկեցառ:

Պիտ' ուզէի որ վարպետի մը ձեռով  
Անոր տրուեր ձեր փառքին, հիացման,  
Ու վերածնէ՛ր, ճառագայթի մը նըման,  
Ազնիւ հոգիդ իր մարմարէ կողին բով:

Կին մ'ըլլար ան! — Մայր Հայաստանը՝  
որուն  
Սէրն յորդեցաւ իտէալէդ անանուն,  
Ու ոսկեցայլ, իրբւ կայծերը բովին, —

Ու ճակտիդ շուրջ ըլլար դափինի մը կա-  
պած,

— Ուրպէսետք դուն քալեցի՛ր լըռակեաց,  
Ու քայլերէդ հիմա վարդէ՛ր կը բացուին, —  
ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՓ  
«Հայրենիքի դափնիներ»

Ճ Ճ Ճ

## ԿԵՌԱՎԻՆ ՓԱՌԱՎԲԱՆՈՒԹԻՒՆ

Կ'ապրին անոնց՝ որ տանջանքի մը բովէն,  
Արշալուսի նըման մաքոր, ոսկեղէն  
Ճառագայթով իրենց ճակատն են օծած,  
Կ'ապրին անոնց՝ որ սիրելով են լացած:  
Կ'ապրին անոնց՝ որ երազով այնքան լի,  
Կը գինալուն ճամբան վըսեմ պայքարի.  
Կը հառաչեն, անոնց արցունըը միայն  
Վըճիս է զերդ ցոզն ոսկելոյս առաջաւան,  
Կ'ապրին անոնց՝ որ կը յուսան կըռուելով,  
Արոնց հօդին է միշտ լեցուն Արեալ,  
Արոնց աչերն Անմեղութեամբ են զեղուն,  
Արոնց միտրերն այնքան լոյսեր կը թո-  
ղուն:

Կ'ապրին անոնց՝ որ մահուան հետ բա-  
րեկամ'  
Կ'առնեն թըռփչը մը հոլպթե շատ ան-  
գամ'

Ու ծարակի բերկպութեան բաժակին'  
Տանջրւելով կը մըրմընջն ցաւագին:  
Օ, փառը անոնց՝ որ կ'արտասուեն, կը  
գողան  
Ցոյսով լեցուն, օ փառը անոնց՝ որ միայն  
Կեանքի ճամբան պըսակներով կը ծած-  
կեն,  
Կը պըլպըլան անոնց աստղերն երկին-  
քէն, —  
Փառը անոնց՝ որ կու լան՝ Ցոյսեր կոր-  
սըւած,  
Անոնց արցունըն Արշալոյսէն է լեցուած,  
— Արովչետք միայն ցաւէն կը ծընին  
Անհուն, ինչպէս խոր մըրմունջները ծո-  
վին,  
Վըսեմ երգեր լուս ըընարի մը վըրայ,  
Այնքան տըխուր, իրբւ աստուած մը կու  
լայ...  
ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՓ  
«Երազներ-Ճառագայթներ»  
(Անաբա)